



Երկուշաբթի, Ապրիլ 6, 2020

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, զուր ինձ իմասպութիւն զբարիս խորիել եւ խօսել եւ գործել առաջի քն յամենայն ժամ. ի զար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քն արարածոց եւ ինձ բազմամենիս: Ամէն:

ԱՎԱԽՈՍ 40

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ

Համբերութեամբ սպասեցի Տիրոց,

եւ ան եկա օգնութեան, լսեց իմ աղազանքա:

Զիս դուրս հանեց գառապանքի գուրէն ու ճահիճէն,

ժայռի վրայ կանգնեցուց, ամրապնդեց քայլերս,

եւ շրջներուս վրայ դրաւ նոր երգ մը,

օրինութեան երգ՝ մեր Ասպուծոյն:

Շափեր պիփի գետսնեն եւ ահով լեցուին,

եւ Տիրոց պիփի վարահին:

Երանի այն մարդուն, որ Տիրոց կը վսրահի,

եւ յի կոթնիր սուր ասպուածներուն,

ոչ ալ անոնց՝ որոնք սպութեան կը հեփեւին:

Ինչ հրաշալի են գործերը որ ըրիր մեզի համար, ով Տէր, Ասպուածս,

եւ քու ծրագիրներդ՝ որ մեզի համար պապրասպեցիր.

Ճկայ մէկը քեզի նման:

Պիփի ուզէի հոչակել ու պարմել զանոնք,

բայց այնքան շափ են ու անթիւ:

Զոհ եւ ընծայ չկանցար, ողջակեզ կամ մեղքի համար զոհ չպահանջեցիր,

այլ՝ ականջներս բացիր, որ քեզ լսեմ:

Արդարութիւնդ սրբիս մէջ ծածկած չպահեցի,

հաւաքարմութեանդ եւ փրկութեանդ մասին խօսեայ միշպ,

եւ ժողովուրդիդ հաւաքոյթին մէջ վկայեցի

քու սիրոյդ եւ հաւաքարմութեանդ մասին:

Ուսփի դուն, Տէր, գթութիւնդ մի՛ զլանար ինծի.

քու սէրդ եւ ողորմութիւնդ թող գեւարար պահպանեն զիս:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ա մէսաստոր Երրորդութիւնն, սուր աշխարհիս խաղաղութիւնն:

Եւ Հիւանդաց բժշկութիւնն, ննջեցելոց արքայութիւնն:

Արի Աստուած Հարսն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեղ ողորմեա:



Պահապան ամենայնի Քրիստոս,

ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,

ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարհ,

ի մնջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.

եւ ողորմեա՛ քո արարածոց եւ իման բազմամեղիս:

ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ՀՀ
ՄԱՐԳԱՐԵՐԴԻՒԹԵԱՆ ԵՐԵՄԻԱՅԻ
32 ԳԼՈՒԽ

ԵՐԵՄԻԱՆ ԱՐՏ ՄԸ ԿԸ ԳՆԵ (32:1-15)

Այնպէս ինչպէս որ եր պարագան Յովհաննէս Մկրտիչին, ինչպէս նաև միւս բոլոր մարգարէներուն, նոյնն է պարագան Երեմիային: Թագաւորը Երեմիա մարգարէն կը բանդարէկէ Ասքուծոյ պարգամները փոխանցելուն համար, որովհետեւ այդ պարգամները շաբ ալ յաճելի պարգամներ չեն: Միւս կողմէ, Երեմիան երբեք ալ իր պարգամներուն ոճը չի փոխեր բանդարկուած է ըսելով, որ մի գուցէ թագաւորը զինք ազադ արձակէ: Ընդհակառակը, առաջին առիթով ինչ որ էին պարգամները նոյնը կը փոխանցէ Երեմիան. «Աս ես այս քաղաքը Քարելոնի թագաւորին ծեռքը պիտի փամ ու զանիկա պիտի առնէ: Եւ Յուդայի Սերեկիա թագաւորը Քարդեացիներուն ծեռքէն պիտի չազարի, Սերեկիա հեն պիտի մնայ մինչեւ ես անոր այցելեմ, կ'ըսէ Տէրը, եթէ Քարդեացիներուն հետք պարերազմ ընեք, յաջողութիւն պիտի չգրնէք» (3-5հմր): Այս իմաստով, կարծէք լրեցնելու համար Երեմիայի ծայնը, բայց որքան ալ փորձեն լրեցնել, հարցը, սակայն, Երեմիան չէ պարգամագերը, այլ՝ Ասքուծոյ հնք: Կը նշանակէ, Երեմիան բանդարկելով պարգամը երբեք ալ չի դադրի: Այս բաները պիտի պարահին, մինչեւ Տիրոջ այցելութեան օրը, այսինքն՝ փրկութեան օրը:

Ինչպէս կուրորածի ու գերութեան պարագային, Տէրը ցոյց փուա Երեմիա մարգարէին դարբեր նշաններով, վերադարձի պարագային ալ յաջորդող համարները (6-15 հմր) Ասքուծոյ կողմէ փրուած պարգամին համաձայն ցոյց կու փամ, թէ ինչպէս Երեմիան իր հօրեղորը որդիին արդը ծախու պիտի առնէ իրեւ նշան, թէ գալիքին այս օրերը աւարդեկէ յեփոյ, նոյն երկրին մէջ նորէն փուներ, ազարակներ ու այգիներ ծախու պիտի առնուին (15 հմր): Ուրեմն, Ասքուծոյ խոսքումին մէկ արդարացութիւնն է, ժողովուրդին ազարագրումն ու քաղաքին վերաշինութիւնը:

Երեւակայեցէք նոյնիսկ արժեքը այդ ազարակին կը նշուի, 17 արծաթ, որ գումարն է 10 եւ 7 թիւերուն, որոնք եթէ բազմապարկուին կ ըլլայ 70, որ կը յիշեցնէ 70 փարիներու գերութիւնը Քարելոնի մէջ, որմէ յեփոյ անոնց ազարագրումը:

ԵՐԵՄԻԱՅԻ ԱՂՈՉՔԸ (32:16-35)

Այս հապուածը Երեմիայի աղօթքն է ուղղուած Ասքուծոյ: Նկատի առնելով աղօթքին կառոյցը անոր մէջ կը փեսնենք հետեւեալը.

1. Հասցէ: Տէր Եհովա, զօրքերու Տէր, սրեղծիչ: Ողորմած: Խորհուրդները անքննելի են, գործերը զօրաւոր, իրաքանչիւրը կը հափուցանէ իր գործերուն համեմափ, ամենափես է:
2. Եզիափոսի ու Իսրայէլի մէջ Ասքուծոյ կարարածները ուրիշ բան չին եթէ ոչ զԱսքուծ ծանչնալու նշաններ: Եզիափոացիներուն համար դարբասփանի մէկ ծեւ մը, իսկ Իսրայէլացիներուն համար ազարագրում, ու անոնց փալով խոսքացուած երկիրը:
3. Իսրայէլացիները, սակայն, Ասքուծոյ ծայնին միփէ ըրին ու իր փուած Օրէնքին համաձայն քաղեցին, ուսփի այս չարիքը իրենց գլխուն բերիր եւ ինչ որ ըսիր կարարուեցաւ:
4. Բայց ինձի ըսիր. «Ազարակը սրակով քեզի ծախու առ ու վկաներ բռնէ, թէեւ քաղաքը Քարդեացիներուն ծեռքը կը մարնուի» (25 հմր):
5. Տիրոջ պարասիանը. «Ես եմ Եհովան, բոլոր մարմիններու Տէրը. ինձի համար դժուար բան զկայ»: Ինչ որ ըսի պիտի կարարուի, որովհետեւ այս ժողովուրդը «զիս բարեկացնելու համար Քահանի խունկ ծիւեց, եւ օփար ասքուածներու ըմպելի նուերներ ընծայեց» (29 հմր):
6. Այս ընելով Ասքուծոյ կրնակ դարձուցած եղան եւ ոչ թէ երես, այսինքն՝ ամբողջութեամբ Ասքուծմէ հեռանալ: Հակառակ այն իրողութեան, որ Տէրը ուզեց սորվեցնել ու խրաբեկ զիրենք, բայց անոնք ոչ թէ միայն միփէ ըրին, այլ՝ «Ասքուծոյ անունով կոչուած փամ մէջ, այսինքն՝ դամարին մէջ, իրենց պղծութիւնները որին» (34 հմր): Ու մանաւանդ, Քահանին համար բարձր փեղեր շինեցին, ու Մողոքին համար իրենց փղաներն ու աղջիկները կրակէ անցնել փուին, բան մը որ Ասքուծ երբեք չէր թելարած ու Անոր միքէն չէր անցնած (35 հմր):

ՅՈՅՍԻ ԽՈՍՏՈՒՄ ՄԸ (32:36-44)

Այնպէս ինչպէս Երեմիան իր ուսերուն վրայ առնելով երկաթէ լուծը, ցոյց գոտուա Խսրայէլացիներուն աքսորի երթալը, այս անզամ, այս հափուածը կու գայ ցոյց գալու այն խոսքումը, որով Ասքուած խոսքացած էր, եւ որպէս պատրախան Երեմիայի աղօթքին: Այո, այս դէպքերը պիփի պատրահին, քաղաքը պիփի առնուի, կուտորած գեղի պիփի ունենայ, այս բոլորը Ասքուածոյ բարկութիւնով, սրբմբութեամբ ու ցասումով, որոնք ցիր ու ցան եղան, բայց զանոնք պիփի վերադարձնեմ ու ապահովութեամբ պիփի բնակեցնեմ (37 հմր): Ասքուած նաեւ կը խոսքանայ որ անոնց մէկ սիրու եւ մէկ ճամբայ պիփի գոայ: Մէկ սիրու, կը նշանակէ միաբան, միախորհուրդ, ալ բաժանում չկայ: Մէկ ճամբայ, կը նշանակէ նոյն ձեւով ապրող, այսինքն՝ Ասքուածոյ կամքին համաձայն: Այն նոյն ճամբան ինչ որ Քրիստոս ցոյց պիփի գոար, «Ես եմ ճամբան»:

«Անոնց հեգ յափեան Ուխար մը պիփի ընեմ, ու իմ վախս անոնց սրբին մէջ պիփի դնեմ» (40 հմր): Յափեանական Ուխար, Նոր Ուխար, այն ուխարը որ պիփի կնքուի Քրիստոսի պատրագումով, Անոր արեան հեղումով: Իսկ Ասքուածոյ վախը անոնց սրբին մէջ: Այս պարագային վախը ահն ու սարսափը չէ, այլ՝ Առակաց 1:7 բացաբրութեամբ. «Իմասքութեան սկիզբը Տիրոջ վախն է»: Կը նշանակէ անոնց սրբին մէջ Ասքուածոյ իմասքութիւնը պիփի ըլլայ, անով հասկնալու Ասքուածոյ կամքը, ու այդ կամքին համաձայն ապրելու: